

ՏՆՏԵՍԱԿԱՆԳԻՏՈՒԹԻՒՆ

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Գ. Կենդանեաց մահն, ոսկերաց պահպանութիւնը, պատրաստութիւնը և գործածութիւնը :

Ս զոք միս, անոր պարարասութիւնը և գործածութիւնը : Ետ անգամուան փորձը ցըցուցած է որ տկար ու հիւանդութեամբ մեռած ձիերուն միսը մշատ մը չեն ընէր, մանաւանդ թէ շատ օգտակար կրնայ ըլլալ թէ որ եփես, քիչ մը աղոտես ու առտնին մեծցուցած կենդանիներուն կերակրոյն մէջ խառնես, և ան ատենը ասոնց համար շատ սննդարար կերակուր մը կ'ըլլայ. աս բանիս համար պէտք է միսը մեծ մեծ ջարդել և բերանը զոց սանի մը մէջ երեք, չորս ժամ եռացնել, այնպէս որ հազիւ հազ շոգին դուրս ելլայ, անոր համար խուփը դնելէն առաջ, սանին շրջապատը հաստը կէկ կտաւով պէտք է պատել և ան կտաւին վրայ խուփը յարմարցնել ու վրան ծանրոց մը դնել : Ե կերպ եփելուն մէջ ամենեւին ճաթելու վտանգ չկայ : Ե կէց վերջը դիւրին է միսը ոսկորներէն զատելը մէկ մեծ դանակով մը կամ աւելի լաւ երկրթէ ատա մնաւոր սուր սանտրով մը, ու ետքը ելած միսին իրեքին կամ չորսին չափ եփած դեանախնձոր կամ թեփաւոր ալիւր պէտք է խառնել հետը. նաև եփոցին ջուրն ալ մէկտեղ, որով ամենամանդարար կերակուր մը կ'ըլլայ շուներու և խոզերու. իսկ թէ որ միսը պարզ մանրես ու հետը իրեքին կի՞ չորսին չափ գարի խառնես, հաւերը մեծ ախորժանօք կ'ուտեն. զարմանալին աս է որ աս կերպ ուտելիքով հաւկիթ ածելու կը գրգռուին, ինչպէս որ այլ և այլ տեղուանք եղած յայտնի փորձերէն ստուգուած է :

Կնչ կերպով ալ որ միսը եփած ըլլայ ու կտրտած, երկայն ատեն կրնայ պահուիլ երբ աղէկ մը չորցընես կամ փռան

1 Տես երես 172 և 203 :

մէջ և կամ տաքցուցած երկրթէ տախտակներու վրայ սրաշաճ զգուշութիւն : Ե յսպէս չորցուցած կը պահուի միսը թէ հեռու տեղ խաւրերու համար և թէ իբրև պաշար երկար ատեն պահելու համար, և որչափ աւելի մանր ջարդած ըլլայ, այնչափ աւելի դիւրակը չորնայ, և չորնալէն ետև աւելի դիւրափխրուն կ'ըլլայ սանդիտուամբ և կի՞ երկանաքարի տակ. աղիքները, թոքը, լեարդը, սիրտը ու ուղեղը կրնան չորցուիլ այս կերպով :

Երեան պարարասութիւնը ու գործածութիւնը : Ե գոյացութիւնս զորն որ աւելելք ամենեւին բանի չեն բերեր, Ե շարուպցիք սննդարար ու առողջարար կերակրոց կազմութեանը մէջ կը խառնեն. մանաւանդ խոզինը :

Ե ուետի թագաւորութեան մէջ աղքատ մարդկանց համար տեսակ մը հաց կը շինեն խիստ սննդարար՝ սպանդանոցներու մէջ մորթուած կենդանեաց արեամբ ու ցորենի ալեր խմորով. աս կերպով ուրիշ որ և իցէ կենդանոց արեամբ այսպիսի հաց մը կրնայ շինուիլ, մանաւանդ ընտանի կենդանեաց համար մի միայն սննդարար կերակուր կ'ըլլայ. աս բանիս համար բաւական է սովորական կ'երպով խմորը պատրաստել միայն թէ սովորական չափով դրած ջուրիդ կէսը արինն ըլլայ : Ե կերպ հացը պատառ պատառ կտրելով ու փռան մէջ չորցընելով՝ երկար ատեն դիմանալու չափ լաւ պաշար մը կ'ըլլայ :

Ե գործողութեանս համար պէտք է նոր վազած արինն գործածել, բայց քիչ մը խմորած արինն ալ մնաս մը չընէր, միայն թէ սպականեալ չըլլայ :

Փէյեան և Պուրիէ տնտեսականները կենդանեաց արինը պահելու համար որ անուշադրի գործարաններու գործածեն՝ աս հետևեալ կերպը ցըցուցին : Երախ արինը թանձրացնելու համար հարիւր աստիճան ջերմութիւն պէտք է, որ պարզ կրակով ալ կ'ըլլայ և թէ շոգելով. ետքը սաստիկ ճնշմամբ մը մաւ մուրի տակ արեան հոսանիւթ մասը կը հանուի, և ետքը բաց օդի մէջ և կամ

Ջերմնարանի մը մէջ չորցնելով՝ արեան մակարդը կը զատուի :

Արկորոզ կերպ մըն ալ կայ որ է աս հետեւեալս : Ա եց կամ ութը բթաչափ բարձրութեամբ արին լեցու թափծու երկթէ և կամ անագէ սանի մը մէջ , և սաստիկ տախցուր ինչուանորեռայ , բայց աս միջոցիս երկաթէ շերեփով մը պէտք է միշտ խառնել : Ա կերպով արինը երկու մաս կը բաժնուի , հեղանիւթ մասը շոգի կը դառնայ ու միւս մասը կը թանձրանայ . և հետզհետէ աս թանձր մասին մէջէն ջրեղէն մասունքը երթարով , մնացածը կակուղ փոշեաեսակ գոյացութիւն մը կը դառնայ . այն ատենը սանին տակի կրակին ջերմութիւնը նուազցուր , և մէկ կողմանէ անդադար խառնէ ինչուան որ բոլորովին չորնայ . և կամ մինչդեռ կակուղէ՝ կրակէն վարառ , ու փռան մէջը հացը եփելէն և դուրս քաշելէն վերջը , յատակին վրայ տարածէ ու անդադար խառնէ ինչուան որ լաւ մը չորնայ : Ասկէց վերջը դիւրին է ատ գոյացութիւնը չոր մանրամաղ փոշի դարձնել :

Չորցած արինը տակառի կամ սընտուկի և կամ պարկերու մէջ կ'առնուն ու չոր տեղ մը կը դնեն զգուշանալով թացութենէ : Այս կերպովս արինը անդադար կերակուր մը կ'ըլլայ կենդանեաց , ու երկիր ալ սարարտայրնելու խիստ յարմար կու գայ :

Ասիւններու պարաստութիւնն ու գործառութիւնը : Արեգանայն վրայէն հանած ոսկորներու գոգաւոր մասերը ծուծ ունին , զորն որ հանելու համար ոսկորներուն ծայրերը մէյմէկ ծակ պէտք է բանալ ու ոսկորները ջրի մէջ եռացնել : Այս գործողութեանս համար ամենա հարկաւոր են այս գործիքներս . կոճի մը , լաւ ջուր տուած տապար մը , ձեռքի սղոց մը ու խալկին մը :

Նուծ ունեցող ոսկերաց ծայրի խոռոչաւոր մասերը պէտք է կտրտել . այս պիսիներն են գլխաւորապէս յողուածներուն գլուխները , ուսկից մէջի եղած ծուծերը դուրս կ'ելլեն : — Այց մեծ ու հարթ ոսկերաց ծուծը զգուշութե

հանելու է որչափ որ կարելի է , յողուածին գլխէն ծակ բանալով , որպէս զի ոսկորն ամբողջութեանը մնաս մը չհասնի . որովհետեւ այդպիսի ոսկորները նարտի տախտակի և այլ ուրիշ արկեղաց զարդարանքի համար կը գործածուին և լաւ գնով կը ծախուին ձեռագէտներուն . այսպիսի են կովուն ու եզան ուսին հարթ ոսկորները , նոյնպէս գլանաձև մեծ ոսկորները , կողերուն աւելի լայն ու հարթ ոսկորները և սրլունքները : Այց սրունից ոսկորները երբ մէկալ ոսկորներէն զատ եռացուին ջրի մէջ՝ աւելի պարարտ ու ուժով հիւթ մը կուտան . այսպիսի են կովերու , խոյերու ու ձիերու ոտքերուն ծուծերը : Այլերուն և ոչխարներուն ոսկորներուն ծուծերը խիստ լաւ կը գործածուին տապկոցի եղի տեղ . իսկ ձիունը պղնձէ կամ թափծու երկթէ մեքենաները օծելու համար և գործաւորներու կանթեղներուն : Ասկ եռացնելու կերպը այս է . թափծու երկթէ խալկինի մը մէջ ինչուան կէսը ջուր լեցուր և գրեթէ ինչուան եռացումն զայն տաքցուր և ոսկորները մէջը լեցու այնչափ՝ որ բոլոր ջուրը խալկինին գրեթէ բովանդակ բարձրութե հասնի . ետքը կրակը տուրին չուան որ եռայ , ու դեռ եփ չելած՝ երբեմն երբեմն երկթէ շերեփով մը խառնէ . բայց եռալ սկսելէն ետքը հանգիստ պէտք է թողուլ : Արից ատենէն ոսկերաց խոռոչներէն պարարտուին ջրին երեսը կ'ելլէ : Ասկէց շուրջ կէս ժամ ետքը , կրակը դոցէ , ու խալկինին մէջ պաղ ջուր լեցնելով ետքը դադրեցուր , և մէկ լայն շերեփով մը ջրին երեսէն պարարտութիւնը ժողվէ . ետքը մէկ եփ մըն ալ տուր և լաւ մը ոսկորները խառնէ , որպէս զի ջերմութե ու դիւրբերնին փոխուելով՝ ոսկերաց ծակումակ տեղումները մնացած պարարտութիւնը ջրին երեսը ելլէ : Ասկէ ետքը խալկինի մէջէն ոսկորները դուրս հանէ ու մէջի պակասած ջրին տեղ նորէն լեցուր ու սկսէ նորէն սոյն ստորագրած կերպովս ընել՝ մէջը ուրիշ ոսկորտիք լեցնելով :

Սկիորներուն պարարտութիւնը աս կերպով զատելով կը գործածեն, ինչպէս որ վերը ըսինք. և կամ տակառներուն մէջ կը լեցնեն և օճառագործներուն կը ծախեն, նոյնպէս կը գործածուի հողաթափի ու կառածիգ երիվարաց կալմածներուն կաշիները կակղցնելու. իսկ երբ վերի բրած գործողութեանդ ատեն կամաց կամաց եփ մը տաս, այնպէս որ խակինիգ մէջի ջուրը շոգիանայ, ան ատեն պարարտութիւնը սեւագոյն կ'ըլլայ, ու խիստ յարմար սայլերուն ու արօրներուն լիսեռները, պտուտակներ, առանցքներ, ծղիւններ և մամուլներ օծանելու, զանոնք գիւրաշրջուն ընելու համար :

Ուրիշ տեսակ սկերք ալ կան, որոնք առանց պարարտութիւնը հանելու կը գործածուին, որ են ասոնք. կովու գըլխուն սկերք, եղջերաց ներքին սկերք տմասերը. նոյնպէս սմբակները, ոչխարներուն ուսին բարակ ու տափակ սկերքտիքը : Ըստ ամէն սկիորները, նոյնպէս ոչխարներուն սրունից սկիորները, ու

րոնք շատ նեղ ըլլալով՝ սեղանատախտակներու գործածութեանը չեն ծառայեր, և ուրիշ մանր կտորուանքը շահաւոր կերպով մածոյծ ու ստինձ շինողներուն կրնան ծախուիլ : Արոնց սոսնձեղէն մասունքը հանելէն վերջը՝ պարզ սկրոտիքը անուշադրի գործարաններու կը ծախեն և կամ խոշորկեկ փոշի դարձնելով՝ երկրի լաւ պարարտութիւն կ'ըլլայ : Ընելի գիւրութեամբ փոշիացնելու համար երկու իրեք մը խոշորտի խտութեամբ շոգոյ տակ դնելու է զանոնք երկու ժամի չափ, որպէս զի լաւ մը կակղանան :

Սկիորները փոշիացնելուն գիւրին կերպըն է կարծր փայտէ կոճի մը առնուլ, որուն երեսն սուր երկթէ ատամներ ըլլան, ու անով զարնել ու փշրել սկիորները : Ընդդիմ աս բանիս համար երկու ատամնաւոր գլաններ կը գործածեն :

Ըստ բրած կերպով սկիորները մանրելէն ետքը, ուրիշ աւելի մանր ատամներով գործիքի մը տակ պէտք է փշրել, որպէս զի աւելի մանրամաղ ըլլայ փոշին :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՍԿԶԲՈՒՆՔ ԲՆԱԿՈՒԾՈՒԹԵԱՆ

Դաս Ի. Օրենք բաղկացորեալ մարմնոց 1-՝ Բնաբուսական գոգաւապիք :

Ըստ զարմանալի յատկութիւնս չէ թէ միայն ինչուան հիմն գրած եօթը պարզ մարմիններն ունին, հապա նաև այլ ամենայն ինչուան հիմն ճանչցուած տարերքը : Եւ որպէս զի աս ընդհանուր օրինաց ստուգութիւնը իմացուի՝ անոնցմէ մէկ քանիին բաղկացութիւններն ալ առաջ բերենք :

Այլ երբ ըսինք որ մահաճնին 175 կշռական չափը

100	չափ թթուածնով կ'ըլլայ	Ստիտթութիւնի մահաճնի .
200	Երկթութիւնի մահաճնի .
300	Թթու մահաճնական .
400	Թթու ենթամահաճնային .
500	Թթու մահաճնային .

Մահաճնին ջրածնի հետ մէկ բաղկացութիւնը միայն կը ճանչնանք՝ որ մասնաւոր բաւով Աւշակ կ'ըսուի. ասոր բաղկացութիւնը մահաճնին 175 չափին վերածելով է Մահաճնին 175,0

Չջրածին $\frac{37,5}{212,5} = 3 \times 12,5$ (որ է ըսել 3 զուգաչափ ջրածնի) :